

ոչ կոչու՞մն ունիմ, ոչ ախորժակ, ոչ ժա-  
մանակ: Բանասիրի յատուկ գործ չէ այդ,  
այլ լրագրաց՝ որ ամէն օր լայն լայն էջեր  
պիտի մրտսնն: Միայն ցանցառարար կ'ե-  
րեւիմ, կը ստիպուիմ երեւիլ, երբ լեզու-  
ները բերաններէն չափազանց զուրս կ'ըն-  
կնին, և կը հրաւիրեն զիս թիչ մը ներս  
ամփոփելու զիրենք՝ յօգուտ հասարակաց:  
Աշխարհիս վրայ ամէն բան ամենուն հա-  
մար չէ. և ես սա պոլսեցի ընդդիմախօս-  
ներս ընթերցողացս կարգին մէջ երբեք  
հաշուած չէի: Իրենք զիրենք զրին անոնց  
մէջ, Եւ իրաւամբ չհաշուեցի այնպիսի  
մարդիկ, որոնք հնախօսական աշխատու-  
թեանցս մէջ «գեղնած ու փռոտած թրդ-  
թեք» կը տեսնեն. ինչպէս պիտի տեսնէին  
Բրազիլի բնիկներն ալ, եթէ մտնէին և

ակնարկէին մեր գրատանց մէջ դիզուած  
հատորներուն: Չեմ մեղադրեր, այլ կը  
կրկնեմ, ամէն բան ամենուն համար չէ.  
ինչպէս ինձ համար ալ չեն Պ.ի խմբա-  
գրականներն: Եւ Մեր խօսքերը, և ես չեմ  
կարողար զանոնք, բայց միայն երբ ինձ  
ցոյց կու տան անոցմէ մին կամ միւրը՝  
որ կը հրաւիրէ զիս կարողալ: Լաւ կ'ընեն  
ընդդիմախօսներս ալ չկարողալ իմ գրած-  
ներս: Ազով խղճերնին չի պղտորիք, շղեր-  
նին չեն գրգռուիր, հանգիստ կը քնանան,  
և զիս ալ չեն ստիպեր կրկնել. կօշկա-  
կարը կօշկէն վեր չ'հլնէ:

Այսքանը բաւական թող համարին քըն-  
նադատներս՝ անցելոյն և ապագային հա-  
մար:

Հ. Վ. ՀՅՈՌՆԻ

Հ Ո Պ Ի Մ Ը

ՆՈՒՆԻՐ՝ Ա. ԳԱՐԻՊԵԱՆԻ

Լայնատարած դաշտերու լըռութեան պէս ահաւոր,  
Ես կը սիրեմ անդունդին ցաւին ճիչերը բուր.  
Ես կը տենչամ որ կուրծքիս փոթորկին Հեւ տառապի  
Անապատի աւազին անսանձ սուլումը մեծդի:  
Ես կը տենչամ ըմբոշիւնել միայնութեան Հոգիին  
Կապոյտ յոյզերը նընջող, և սեւ սարսափն անհունին.  
Ճախրել բարձունքը լեբան, և այդ մըռայլ կատարէն  
Դիտել վէրքերն երկընքին ուրկէ շանթեր կը ժայթքեն.  
Ապրիլ, հըրճուանքը մոռցած, հոն, ուր անդորրն իսկ կրնայ՝  
Սարսափի շիթ մը խառնել Հոգիիս մէջ հեւամաշ:

Դիտել անփոթ, երբ Հովերն ամպերն առած կը տանին,  
Երբ կայծակին պտտթկումէն կը պայթի կուրծքն երկընքին.  
Երբ բընութիւնն յաղթըւած իր ոյժերէն վիթխարի՝  
Հըպարտ սրտի մը հանգոյն իր արցունքով կը յուզուի:  
Վշտի գաւակ, Հովիտներն ու առուակներն երազուած,  
Զախջախ պատե՛ր մատուռի, և նոճիներ սրբացած,  
Յանջ կաղնիներ, որոնց տակ Հոգիս երկա՛ր կը խոկար՝  
Զօրօրեցին վայրկեան մ'իսկ այս իմ ցաւերն Հոգմավար,  
Դողդոջ քայլերս չըզըտան ո՛չ մէկ դալար արաշետ.  
Ես կը բաղձամ նոյնանալ բընութեան մեծ վշտին հետ:

Առոյգ հասակըս, աւաղ, որպէս ամպրոպ մ'յապաղած,  
Որպէս պատառ մը ժայռի լեռան կողէն անջատուած,  
Որպէս արծիւ մը յոգնած իր խօլ թռիչքէն յուսահատ՝  
Կ'իյնայ յանկարծ խոհերուն բարձունքներէն միզպատո՛ւ  
Անկուծիս մէջ, ինչ է այս, կը զգամ միջոցը անհուն  
Որ կ'ամփոփուի գանկիս տակ աղուոր աչքի՛ մը հանգոյնս.  
Մինչ ես ձեռքերս խաշածեւ, ականարկս ուղղած Ունայնին՝  
Հըպարտօրէն կը խայտամ ոյժիւն վրայ իմ մտքին...  
Լուռ ու խոհուն, տիրական, իմ լանջքին տակ կարեվէր  
կը զգամ յոյզեր ահաւոր և հեթանոս հըրճուանքներս:

Ահ, ինչ հըրճուանք մտիկան, և բարբարոս ըզգլխոսնք,  
Որ էութիւնս կը պրկէ որպէս բոցուտ տառապանք.  
Ահ, ես կ'ուզեմ որ վշտիս բացած վէրքերն արինոտ՝  
Տիեզերքի ցաւերուն քամեն երակը թունոտ...  
Քամեն ... և շուրջս փոռւին թանձըր քօղեր մըթութեանս.  
Ի՞՞՞՞ ժայթքումին մէջ, մարի Լոյսին շառափն ոսկեմանս.  
Չըլըսուի ո՛չ մէկ աղմուկ անջըպետին խորերէն,  
Բընտութեան խոր արգանդին խըռպոտ ձայներն իսկ լըռեն...  
Անճրխիթար, որբացած, անհունութեան մէջ անծիր՝  
Լըսուի միայն հեզ կաթուճի արցունքներս վշտակիրս:

Կու լամ եղբայր, կու լամ ես, մատղաշ տարիքըս բուրեան,  
Որ աշնան շիւղ մ'է տժգոյն դաշտերուն մէջ հոտեւանս.  
Կու լամ խոհերս ճերմակ, որոնք անցան ու գացին  
Անբըծութեամբը պայծառ իրենց անմեղ խոյանքին:  
Կու լամ դաշտերն հայրենի և անտառներն երկիւղած,  
Որոնց ծոցին մէջ հոգիս երբեմն հանճք մ'էր գըտած:  
Կ'ողբամ հիւղակըս բարի, ջուրի կաթիլն առուակին,  
Ծառերուն շուքն երկարող նինջին վըրայ կանաչին.  
Որոնք այլեւըս, աւաղ, մոռացումի մէջ ինկած՝  
Կու գան երբեմն միայն յուզել խոհերս ամպամած:

Անզուսպ մոլուցք մ'յանկարծուտ կ'արթըննայ հէք կուրծքիս տակ,  
Եւ կը սեղմեմ բըռունցքիս ընդգրկած վիշտը համակ.  
Կանգ կ'առնէ զարկը սրտիս անզորին խորն հոգիիս՝  
Երբ կը յիշեմ ես դարձեալ գերեզմաննոցը գիւղիս...  
Հոն, ուր անկիւն մը մըթին իր խաչին հետ միայնակ  
Դեռ կը հանդի տխրօրէն կեանքիս ըսկիզբն անուշակ:  
Դեռ կը յիշեմ թէ ի՛նչպէս մայր մ'եւ երկու սիրասուն՝  
Լուռ ու խոհուն գիմեցինք գէպ ի շիրիմն իր թաքանս.  
Տեսաւ արցունքը անոնց աղթքին մէջ դողազար...  
Մինչ իմ հոգին մանկունակ՝ արտասուել իսկ չէր կրնար:

Ես այն օրէն, ո՞վ եղբայր, տենչանքներուս Հետ անյոյս  
Թախիծն Հոգւոյս մէջ մընաց և արցունքն ալ աչքերուս.  
Էւ իմ պայծառ կապոյտին տարածութեան մէջ կանգնած  
Ըստուեր մը միշտ կը յուզէր ներսիս խինդերը ծըլած...  
Լացի՛ երկար, արեւն երբ կ'ելլէր կատարը լերան,  
Երբ կը ծածկէր բընութեան մերկութիւններն անսահման.  
Երբ մըթութիւնն իսկ ունէր ցոլքերուն տակ լուսնակին  
Գոնէ կարկաշն առուակին և սարսուռներն եղէգին...  
Լացի՛ լըռին... որ գուցէ պարպըի Հեւքը սրտիս,  
Բայց զո՛ւր էր զուր, օրէ օր աւելցաւ ցաւը ներսիս

Եւ ես մեղո՞յ պատանիս դարձայ երգիչը մահուան.  
Փափագեցայ որ դողան զարկերուս տակ մոլեկան,  
Ինչպէս խըրոխտ ժայռին դէմ մըռընչիւնները մըրըրկին,  
Գեղին լարերն Հոգիիս՝ Հոգիին Հետ տիեզրին:  
Ինչպէս բաղեղն որ գիտէ քամել Հեշտանքը վարդի,  
Եւ ինչպէս սարդն որ կ'ըղձայ շափել կամարն ոտայնի՛  
Ես ալ, եղբայր, անտեսած կախարդանքներն Հասոյքին՝  
Մոլի՛ պէս նետուեցայ բազուկներուն մէջ վշտին  
Լքուած մ'էի, բայց ազատ, նախատուեցայ, միշտ հըզօր,  
Տառապեցայ ընդերկար, բայց ես մեծցայ օրէ օր...:

Խաղաղ իրկուն մ'ալ գարնան երբ շառափներն արեւուն  
Կը մոռնէին ակամայ ճիւղերուն մէջ դողողուն,  
Երբ հեզ շիւղերը խոտին և տերեւներն անխըռով  
Կ'օրօրուէին մեղկօրէն զեփուռին գաղջ Համբոյրով՝  
Ելայ բարձունքն իմ բլրան, ուրկէ ազատ կրնայի  
Գիտել ժայռերն հեռաւոր և անդունդներն ամեհի:  
Բընութիւնն իմ կուրծքին տակ կ'արձագանգէր այն իրկուն,  
Որպէս քընար մը կոյսի՛ իր տաղերէն երազուն:  
Մոռցայ ամէն ինչ կարծես, մոռցայ ապրումս իսկ յանկարծ,  
Լո՞կ մըտածով մը դարձաւ այս տիեզերքն անաստուած:

Ինչպէս ամպերն կը ցնդին և կ'ելլէ լո՞յսն արեգջեր,  
Եւ ինչպէս գորշ ալիքէն կը ծընին ջինջ փրփուրներ՝  
Ճիւղերն յուշիկ բացուեցան, և աչքերուս դէմ լուսեղ,  
Եղէգի պէս բարձրացաւ կոյսի մ'իրանը բերեղ...  
Յանկարծ սրտիս մէջ խոչուն և Հոգւոյս խորն աննըման  
Ինկաւ կայլակը սիրոյ խաղաղութեամբ մ'անսահման:  
Երբ սուլէր Հովն իրիկուան, մինչ կատարներն ծաւերուն  
Կը հեւային քաղցրօրէն բլրան վըրայ սիրատուն.  
Մատղաշ շիւղեր գարունի և ցողուններ նորածիլ՝  
Կ'ըմպէին շունչն իրերուն, շիթ շիթ, կաթիլ առ կաթիլ:

Ու կարծես թէ երկընքին ամենախոր արգանդէն  
 Գլխուս վըրայ կ'իյնային պլըրոս աստղեր լուսեղէնս.  
 Կարծես ընդերքը հողին ոտքերուս տակ տենդաւհար՝  
 Սղուած ոյժէ մ'անստփոր ահեղօրէն կը դողար :  
 Ճանչցայ ամէն ինչ սյդ օր, դի սիրոյ մէջ կ'ամփոփուին  
 Սրբոցած խայթը վշտին և սուրբ ծիծաղն հաճոյքին.  
 Ճանչցայ թէ Սէրն է միայն որ մահուան գոյժն անարգել՝  
 Գիտէ վայրկեան մը գոնէ արարածին մոռցընել.  
 Սէրն է միայն որ կրնայ, ինչպէս արցունքը ցաւին  
 Երջանկութեամբ լեցընել դատարկութիւնն հոգիին :

Տակաւ, մահուամբն արեւուն ծըլան աստղերը համայն,  
 Սաղարթներուն մէջ կեցաւ հովին գընացքն յաղթական.  
 Լըռեց մրմունջն անուշակ մթնոլորտի ձայներուն.  
 Լըռեց սիրերգն հրմայիչ անմեղունակ շիւղերուն :  
 Ես այն ատեն, մութին մէջ և աստղերուն տակ բարի  
 Անգամ մըն ալ ըղձացի թափել շիթեր արցունքի :  
 Ի՞նչ դիւթիչ էր այդպէս լուս, այդպէս մինակ ու նըկուն՝  
 Անգամ մըն ալ արտասուել բլրան վրայ հովասուն.  
 Անգամ մըն ալ գէթ ըզզաւ հոգւոյն յոյզովն անվրոզով  
 Թէ կեանքն յուշիկ կը սահի անմեռ սիրով ու ցաւով :

Ոտքի ելայ շըւարած, և տենչացի որ իսկոյն՝  
 Սեղմեմ մարմինը սիրոյ կուրծքին վրայ տըրոփուն.  
 Խեղակորոյս ու վըհատ, ձեռքերս երկինք կարկառած՝  
 Ես ուզեցի որ աստղերն իյնան հոգւոյս մէջ այրած :  
 Այրի՛ւ, այրի՛ւ ուղեցի, և խենթի պէս տառապիլ :  
 Հիւծի մոմի մը հանգոյն, և յուզումիս հետ մեռնիլ.  
 Մահն ի՛նչ քաղցր է, երբ գիտես թէ չքնաղ կոյս մ'յակինթէ  
 Մահուանդ համար իր աչքին գոհար արցունքը ձօնէ :  
 Գալ շիրմաքարդ համբուրել, նետել ծաղիկ մը խամրած՝  
 Սէրէդ ծըլած թախիծին դեղին սարսուռը վայլած... :

Սէր, դուն կապոյտ դիցուհի, ծորած ամբիծ աստղերէն,  
 Լ՛ոյս, որ լոյսին նետեցիր սիրոս՝ անդունդի խաւարէն.  
 Սէր, որ գիտցար հանճարիս հըպարտ ձախրանքն օդաշու  
 Բանտել շողի մը նըման ակնարկիդ մէջ ահարկու՝  
 Եկուր, երբեմըն հոգիս ոլորաներուդ մէջ առած  
 Նետել ափունք մ'անծանօթ, տանիլ աշխարհ մ'երպարուած :  
 Սէր, Աստուծոյ հետ ծընած, և Մարդուն ծոցն ամփոփուած,  
 Եկուր, գիշերն երբ կ'իջնէ իր խոհերովն ըղձացուած,  
 Սէր, ես ծառադ եմ խըրոխտ, և քու իշխանը խոնարհ :  
 Եկուր, եկուր օրօրել երազանքներս դավահար :

Միլամ, 25 չոկտ. 1929

ՎԻՅՆԱ ՍՐԱԳԵԱՆ

